



Ա Յ Ա Ռ Ո Ւ

ՏԱՄԱՐՈՐԴ ՏԱՐ
ԹԻ 11.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՆՈՅԵՄԲՐԻ 30
1875.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ո Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն Ե Խ Գ Բ Ո Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Ա Կ Ե Տ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ի Ծ

Դ Ա Ս 2.

Ա Ր Տ Ա Ս Ա Ի Ք Ե Խ Ե Պ Գ^(*)

Ե ղ, Յ Ա Ռ Ք , այս երկու մարդարէից
մէջ , յորոց մին կը քարօղէ տարաշնա-
րութիւն և միւսն վրկութիւն կը խոռ-
տանայ ապաշխարող սրտերուն , կայ
արգեօք ստուեր անդամ ընդդիմախօ-
սութեան : — Ո՞չ բնոււ : Սակայն , ՚ի
միցն առ միւսն , առաջնոյն պաշտօնէն
առ պաշտօն երկրորդին , կայ մի ան-
ջրափէտ , կայ մի տարածութիւն , զոր

Ա ստուծոյ աչքն մլայն կարողէ չսպիլը
խիստ լաւ նշմարած էր սցին կէտն Յով-
հաննէս Մկրտիչ , երբ ասաց . « Որ ՚ի
վերուստն գոյ ՚ի վերոց է քան զամե-
նայն . որ յերկրէ աստի է , յերկրէ է և
յերկրէ խօսի ո . Յով . Գ . 31. Արդարէն
Յովիաննու ապաշխարութեան քարո-
զութիւնն , կերպիւ իւիք , երկրի խօսք
էր , մարդկային խօսք էր , գաղափար
մի էր , որ կը ծնանի մարդոց մէջ եւ
զոր մարդ կ'ընդունի և կը հասկնայ :

(*) Հարունակութիւն և վերջ :

Բայց Շնորհս խօսքն Աստուածային խօսքէ , և նա՞ որ Շնորհս բառն կ'արտասանէ , նա՞ որ ոչ միայն Շնորհս կը քարոզէ , այլև խաղաղութիւն կը շնորհէ , նա ՚ի վերուստ է և ՚ի վերոյ է տան ըմբռայն : Յովիշաննէս Մկրտիչն մարդէ . խսկ Յիսուս Քրիստոս՝ Աստուած : Խիշ ճշն կը վիրայէ առաջնոյն , բայց երկրորդին համար Հոգին Սուրբ պիտիք է , որ վիրայէ : Հոգին Սուրբ խղճի վիրայութեան հակառակի բան մի պիտի չ'ասէ . բայց խեղճն պիտի չը կարողանայ յայտնել այն ամենն , ինչ որ Հոգին Սուրբ պիտիք յայտնէ : Այս պատճառաւ ահա , ով որ զՅիսուս Քրիստոս ընդունի , անջռւշտ պիտի ընդունի և զՅովիշաննէս Մկրտիչ , կամ արդէն խեկընդունած է . վասն զի անհնար է փրկութեան հաւատալ , (որոյ պայմանն ապաշխարութիւնն է) առանց հաւատալու նցն խսկ ապաշխարութեան : Բայց կարելի է ընդունիլ զՅովիշաննէս , այսինքն հաւատալապաշխարութեան կարեւորութեանն , և առ ժամանակ ինչ , և թերեւս ընդերկար՝ մնալ առանց ընդունելու զՅիսուս Քրիստոս : Այս բանս շատերուն պատահեցաւ Յովիշաննէս Մկրտիչ եւ Որդւց Մարդոյ օրերուն մէջ . վասն զի Յովիշաննու աշակերտներէն շատերն , թէ և զրկուեցան առ Յիսուս , բայց Յովիշաննէսին մնացին յամառութեամբ , և շատ ուշ Քրիստոնեայ եղան կամ ամեննեւին չ'եղան : Այսպէս խսկ կը պատահի տակաւին մ.ր օրերուն մէջ . ոմանք կընդունին զՅովիշաննէս , այսինքն զմկրտութիւն ապաշխարութեան եւ չեն ընդունիր զՅիսուս Քրիստոս , այսինքն զմկրտութիւն Հոգւոյն Սրբոյ : Սակայն այս մասին բնաւ չեմք հօգար մենք . վասն զի նորա որ խակապէս առաջնն կընդունին , անհնարինն է , որ մի օր երկրորդին եւս չընդունին : Բայց ի՞նչ ա-

մենք նոցա համար , որք ոչ առաջնն կ'ընդունին և մը երկրորդն : Ի՞նչ կը մտածեն արդեօք նորա ի՞նքնին : Ի՞նչ կը կարծեն . ուրիշ սրունն կը յուսան յերկրէ , ուրիշ սրունն կ'ակնկալեն յերկից :

Այսպիսիններն են ահա , զրոս կը յանդիմանէ և կը գատապարտէ մեր բնաբանն : Այսպիսիքն են ահա , որք կը հայհայեն երկու վարդապետութիւնն միանդամաններէ զուրկ համարելով : Այս ազգն , այս սերունդն է ահա , որոյ համար մարդ չը գիտէ թէ ի՞նչ երգելուէ : Վասն զի անզգայ է այս ազգն ի՞նչ պէս ախուր ողբոց , նայնպէս և ուրախական երգոց համար . ոչ առաջններէն կը զգածուի և կուլայ , և ոչ երկրորդէն կը շարժուի և կ'ուրախանայ : Ապաշխարութեան վերայ խօսես , կը յուզի և կը զայրանայ , շնորհաց վերայ խօսես , գարձեալ կը սրումափ եւ կը զայրանայ :

Եզրակք , Յովիշաննէս Մկրտիչ եւ Յիսուսի Քրիստոսի ժամանակին ըստ երեւակայութեան միայն անցած է : Յովիշաննէս Մկրտիչ և Յիսուս Քրիստոս տակաւին կամ , տակաւին կը մնան : Քրիստոնէութիւնն սոյն երկու մարդարէններն եւս իւր մէջ կ'ամփոփէ : Քրիստոննէութիւնն կազմուած է երկոյունց քարոզութենէն միանդամայն , յորոց առ աջնն կը սպառաստէ զերկրորդն , և երկրորդն կը լլացնէ զառաջնն : Եւ որովհեանեւ իւրաքանչիւր ճշմարիտ Քրիստոնեայ կը ներկայացնէ և կ'անձնաւորէ յինքեան զբրիստնէութիւնն և զր ինչ էական է ՚ի քրիստոնէութեան , իւրաքանչիւր ճշմարիտ քբրիստնեայ նմանապէս կը գրգո է այն գայթակղութիւնն , որոյ վերայ խօսուած է մեր բնաբանի մէջ , և կրկին հայհայաց տեղի կը տայ ընդգեմ Յովիշաննու

Մկրտչի և լոդղէմ Որդւց Մարգոյ։ Խնդիր Յովհաննէս Մկրտչին և Քրիստոսին կը գայթակղիքին, նայնպէս կը գայթակղիքին եւ ճշմարիտ քրիստոնէի կեանքէն ու վորքէն և կը սկսին հաշմածել։

Այսպէս են գրեթէ ամեն սերունդներ, որոնք իրարու կը յաջորդեն։ Այսպէս է այն սերունդն իսկ, որ 18 դարերէն ՚ի վեր կը քնանաց Երուսաղէմի և Տաճարի բեկորներու հետ խառնուած։ Աշխարհս տակաւին այն հրապարակին է, ուր մանուկներն կը կոչեն իրենց ընկերներն, «Փողոք հարաք ձեզ՝ եւ ոչ կաքաւիցիք, ողբացաք ձեզ՝ և ոչ կոծեցարուք»։

Թերեւս մեր Փրկիչն մի մասնաւոր նորաւուկ ունէր, երբ այս սիրուն եւ սրաւաշրժ տեսսրանն պատկերացուց մեր առջեւ, երբ մանկանց և հրապարակի պատկերն ներկայացուց մեզ։ Բայց ինչպէս կարող ենք ըլլարմանալ, երբ, նցին իսկ մեր ըմբռնած խմասով կը տեսնենք, որ ճիշդ է այս ամենասփոք պարագայից նկատմամբ անդամ։ Ի՞նչ քան գեղեցիկ է, որ քրիստոնեացք ներկայացած են ընդ կերպարանօք փոքրիկ մանկանց եւ իրենց հաւատոց դաւանութիւնն երգոց օրինակաւ։ Արդարեւ՝ հաւատացեալքն այն ժամանակ միայն իսկապէս հաւատացեալ են, երբ հաւատով եւ հնազանդութեամբ մանուկ եղած են։ Նոքա լիովին չեն ուսուցաներ, երբ չեն երգեր։ Կոցա ամենին բարձր և զգօն դասերն երգեր են, զորս ոչ թէ հնորած են, այլ ուսուած են հայրական տան մէջ, այնպիսի երգեր, զորս մարց փափուկ և քաղցր ձայնն կը մրմնէջէ նորածնելց օրօրոցին մօտ։

Այս քրիստոնեայներն, այս հաւատավ մանուկներն, աշակերտներ չունին, այլ ընկերներ։ Նոքա իրենց ըն-

կերներն չեն որոներ իրենց տուներումէջ, այլ կ'որոնեն հրապարակի մէջ։ Նոքա միայն մի երգ չունին, նոքա կը փորձեն թէ ո՞ր երգն աւելի հաճացական է։ Ուստի, նոքա երբեմն որնդիր վերայ ուրախական եղանակներ կը հրնչեցնեն, երբեմն ողբաձայն նուագներ կը նուագնեն։ Եթէ միայն ողբաձայն նուագներ ստիպուէին երգել, չ'էին վհատիր, այլ կը նուագնեն։ Վասն զի գիտեն նոքա, որ այնպիսի տրամութիւն կայ, յորմէ ուրախութիւն կը բղիսի սրափ համար։ Նոքա չեն ասեր բնաւ, ինչպէս Երրայեցիք կ'ասէին Բարիլոնի գեատափանց վերայ։ «Զիարդ երգեցցուք մէք զօրհնութիւնն ծեառն յերկիր օտարը ու։ Փոխանակ լռելու նոքա աւ ելի լսու կը համարին իրենց հոգւց սուգն ու տիրութիւնն երգել։ Նոքա կը յայտնեն իրենց ներքին վիշտն ու տառապանքն։ Նոքա կ'աղաղակեն ինչպէս Ա. Պողս, «Այր մի տառապեալ եմ ես, ո՞վ աղբեցուցէ զիս՝ ՚ի մարմնոց աստի մահու ու։ Նոքա կը պատմեն հոգւոյ և մարմնոց ցաւալի պատերազմն, բայց իրենց պահով խոտութեամն աղէտն ողբալով, ուրիշ պահութիւններուն ցցոց կը տան ՚ի հեռուստ, անդր քան զիսհակն ալեծուի, անդր քան զիիշերն անփարատ, զափունս նորոգ հայրենեաց և զարշուցս անդիշեր և յաւիտենական աւուր։

Բայց աշխարհն միշտ նոյն է։ Ողբաձայն եղանակներէն կը խորչի, ուրախաձայն նուագներէն կը գայթակղի։ Աւելի պարզ կերպիւ տակներ, աշխարհս փոփօխակի երկու կշամբեանք գործ կը գնէ Քրիստոնէութեան գէմ, զորս իւրաքանչիւրս հազար անդամ լսած ենք։ Մի կողմէն կ'ասէն թէ՝ Քրիստոնէութիւնն շատ խիստ է, շատ անօղսք է։ շատ քան կը պահանջէ մարդ կային բընութենէն, ամեննեւին ըներեր, ամեն

մուշրթիկ բան մ. ծ յանցանք կը համարի : Կորա քարոզոծ բարոյականն արարածոց համար չէ : Վասն զի շափէն դուրս կը մեծցնէ թէ Աստուծոյ պահանջումներն և թէ մարդոյ կարողութիւնն : Հետեւապէս Աւետարանի բարոյականին, իւր անջափառոր պահանջումներով, միան յառաջ կը բերէ յափշտակուած մոլես անդներ և կեղծաւորներ : Միւս կողմէն կ'ասն թէ՝ Քրիստոնեաւթիւնն շատ ներողամիտ է մարդկային տկարութեան համար : Ի՞նչէ շնորհօք փրկութիւնն, եթէ ոչ ջնջումն ամենայն բարոյական օրինաց և գործոց Ի՞նչ չափաղանց զիջողութիւն է այս, որ կը քարոզուի թէ մարդ կարող է երկինքն ստանալ իրեն վարձ միմայն զայն ստանալու համար սւնեցած փափաքին համար : Ի՞նչ բան օտարուոի է Աւետարանի այն վարդապետութիւնն, որ առաջին ժամու և մետասաներորդ ժամու մշակներն միակերպ կը վարձատրէ :

Այսպէս ահա, կը տեսնեմք որ երկու կողմէն եւս կը պախարակուի Քը բիստոնէութիւնն, մերթ իրբեւ շատ խիստ, մերթ իրբեւ ներողամիտ :

Եթէ այս կշտամբանքներն երկու գասակարդ մարդիկներէ լոււէին, պիտի զլ զարմանայինք որ իւրաքանչիւր դասակարդն միայն մի բան կարող կը լինի տեսնել Աւետարանի մէջ հակառակ միւս գասակարդի տեսածին : Ուստի և կարող էնք յուսալ, որ իւրաքանչիւր գասակարդն, իւր որոնածի միայն կէ սըն գտնելով Աւետարանի մէջ, աւելի մտէն նայելով և շոտ զննելով՝ կարող է միւս կէսն եւս գտնել, այսինքն այն գասակարդն որ Աւետարանի մէջ իրստութեան կարօտութիւն կը զգա՞ր՝ կը գտներ խստութիւն . իսկ այն գասակարդն՝ որ գթութեան և ներողութեան կարօտութիւն կը զգա՞ր՝ կը դըու-

ներ գթութիւն և ներողութիւն : Բայց զսրմանալին այս է, որ կշտամբանքներն երկու գասակարդ մարդիկ չ'են . այլ մի և նոյն անձնինքն են, որք Աւետարանն կը կշտամբէն երկու հակառակ կշտամբանքներով, մերթ ներողումիտ և մերթ խիստ և անողաք համբաւելով զայն, առանց նկատելու, որ այս երկու ներհակ կշտամբանքներն մին զմիւնն կ'ոչնչացնեն . իսկ երբ իրարու մօտ քերտին, իրարու հետ կցուին, փոխանուկ դատապարտութիւնն լինելու, ընդհակառակն կը լինին կատարեալ գովեստ Քրիստոնէութեան :

Թէ եւ այն երկու տեսակ ամբառ տանութիւններն մի և նոյն անձնինքներէ կը լսուին, և հարկ է որ իրենց հակասութիւններն իրենց առջևն բերելով իրենց թերթութիւնն ցցց տանք, բայց մենք այնպէս պիտի ենթազրենք որ իբր թէ մի և նոյն անձնինքն չ'են, այլ երկու առանձին գասակարդ, երկու առանձին կուսակցութիւն . եւ այս եղանակաւ սիստի պատասխաննենք երկու կուսակցութեան եւս :

Ակսինք ուրեմն նախ այն գասակարդի մարդիկներէն, որնք կը գանգաւախն թէ՝ Քրիստոնէութիւնն իխատ է և աններողամիտ : Այժմ գանգատով նորա սկզբունք մի կը մերժեն . բայց գիտնալու է, որ սկզբունք մի ուրիշ սկզբան զօրութեամբ միայն կը մերժուի : Վասն զի, երբ մարդ մի բան կ'ուրանայ, պէտք է որ կարողանայ յայտնել թէ ի՞նչ է իւր կամեցածն, զօր կամի ուրացածն փոխարէն ընդունիլ : Դուք կը գանգատակիք Աւետարանի խստութենէն, այսինքն անօրու կերպիւ կը սինդէք, որ չէք ընդունիր Աւետարանի խստութիւնն : Բայց ասացէք, թէ ի՞նչ կ'ընդունիք, ի՞նչ կամիք : Վուզէք արդեօք, որ Աւետարանն, որ հեռի է ամեն խստու-

թենէ, ոչ սանձ գնէ մեր կիզրերուն և
ոչ սահման մեր կամաց : Գիտեմ որ
չք ընդունիր, այլ խական ազաղակ կը
բառնաք սցնօրինակ ենթագրութեան
գէմ : Աւրեմն կը ճանաչէք և կընդու-
նիք որ և իցէ խատութիւն Աւետարա-
նի մէջ : Ի՞նչ չափով պիտի լինի այդ
խատութիւնն , կամ թէ ի՞նչ կամիք
յապաւել Աւետարանի խատութենէն,
որ ձեր ուղած խատութենէն աւելի չը
լինի : Աւետարանն կը պատուիրէ մեզ
սիրել ընկերն իրբեւ մեր անձն . թե-
րեւս այս պահանջն շատ է . աստցէք
ուրեմն, ի՞նչքան պահիս սիրելու է , որ
ձեր ուղած չափավն լինի : Աւետարա-
նին կամի , որ մ.նք սիրենք զԱստուած
՚ի բոլոր սրտէ , ՚ի բովանդակ մատաց և
յամենայն անձնէ : Ի՞նչ կամիք , ասա-
ցէք, կ'ուղէք որ կէս սրտով , կէս անձ-
նով և կէս մաքով սիրենք : Աւետարա-
նին կը պատուիրէ մեզ , որ միշտ պար-
տինք դիմել ՚ի կատարելութիւն : Ցայց
տուեք մի կէտ կատարելութենէն ցած ,
որ դիմենք գէպ ՚ի այն կէտն , առանց
Աւետարանի քարոզած բարձր կատա-
րելութեան ձգտելու : Քանի որ կը
տեսնէք թէ կարող չէք սահման մի
ցոց տալ , ոչ ապաքէն այսու կը յայ-
տնէք , որ սահման չը կայ ամենեւին :
Միթէ ձեր խիզճն եւս չը վկայեր , որ
սահման չը կայ :

Աւետարանն կը սրբագործածէ կա-
տարելագործութեան օրէնքն . բայց եր-
բէք հնարած չ' զայն . վասն զի կա-
տարելագործութեան օրէնքն արդէն
ձեր սրտին մէջն է , Աստուածութեան
գաղափարի հետմիացած և զանգուած :

Եթէ Աստուած է Աստուած , ուրեմն
ամենայն ինչ է : Բայց ի՞նչ էք դուք :
Ի՞նչով կարող էք ձեր գոյութիւնն ա-
պահովել , եթէ ոչ առնելով զձեղ վը-
կայ եւ գործի փառացն Աստուածոյ :
Աստցէք ինձ , բաց յայսմանէ , կայ մի

ուրիշ ճանապարհ . — ոչ բնաւ : Վասն
զի ուրիշ ի՞նչ միջաց ունիք Աստուածոյ
փառաց գիմելու , եթէ ոչ զձեղ Աս-
տուածոյ ծառայութասնն նուիրելով ,
միայն զայն կամելով , զոր նա կամի ,
այն է միշտ բարին և յաւիտեան բարին .
միով բանիւ , լինիլ սուրբ , որպէս սուրբ
է Աստուած : Եւ եթէ այսպիսի մի
ուզիլ զգացումն չը հպատակիցներ ըզ-
ձեղ ցոց տուէք թէ կարելի է արդեօք
Աստուածոյ օրէնքն բռնաբարել ա-
ռանց պատժոյ , նորա արդարութիւնն
՚ի գերեւ հանել և զինքն ծաղք առնել :
Եթէ կարող չ' զայս տունել , ուրեմն
հնազանդեցէք Աւետարանին , ընդու-
նեցէք նորա բարոյականն իւր բովան-
դակ կատարելութեամբ : Ընդունեցէք
կրօնապիս , ընդունեցէք չերմ զգաց-
մամբ , որպէս զի գործ դ' նէք աւետարա-
նական բարոյականի , աւետարանական
օրինաց յետին նշանավեցն անգամ : Մեծ
յանցանիք համարեցէք ամենափոք ան-
հնազանդութիւնն անգամ , կամ թէ
ուրացէք խապառ ամեն տեսակ բարո-
յականութիւն , երկիցս ՚ի նցն չը վե-
րագառնալու պայմանաւ : Ահա միակ
ընտրութեան եղանակ . ընտրեցէք եւ
լու ընտրեցէք . բայց երբ օրինաց հա-
մայն բեռն ընդունելէն զինի՝ զգացք ,
որ ձեր ծունկերն կը ծալին և ձեր սիր-
տըն կը նուազի , բարձրացուցէք ձեր
աչքերն և տեսէք—ահա Շնորհքն ձեր
առջեւն է կրկնակի անուամբ Մի՛Շնոր-
դին Յիսուսի Քրիստոսի և միմիթարիչ
Հոգւոյն Սրբոյ . Շնորհքն ձեր առջեւն
է բովանդակի զօրութեամբ և բովան-
դակ օրինաք . « Ողորմութիւնն և ար-
գարութիւնն համբուրած են զիրեարո-
և այնուհետեւ ոչ թէ կը զարհութիք
Աւետարանի սրբութենէն , ոչ թէ
ծանր և խիստ կը համարիք , այլ կը
զարմանաք նորա վերաց , կը սիրէք զայն
և կ'օրհնէք : Այսպահս նոցա համար , ու

բանք Աւետարանի բարոյականն խիստ
համարելով չեն ուղեր ընդունիլ.

Կան նաև այնպիսիք, որոնք կը գայ.
թակղին Աւետարանի ներողամուռ
թենէն : Այսպիսեաց ևս ո կ'ասենք,
ինչ որ ասացինք առ աջներուն : Սկզբ
բունք մի գրէք այս սկզբան տեղ, զոր
կը մերժէք, բայցատրեցէք ձեր միաբն.
ինչ կ'ուղէք, չէք կամիր, որ Աւետարանն
որ և իցէ ներողութիւն կամ գը-
թութիւն ունենայ : Այս կընշանակէ,
որ գուք ամենեւին չ'էք ուղեր, որ բա-
րոյական օրէնքն ներողութիւն ունե-
նայ : Ուրիշն, ձեր նայուածքով բա-
րոյական օրէնքն անողոքելի է բնու-
թեամբ, և ոչ մի գաշն, ոչ մի իրաւա-
խահութիւն, ոչ մի զիջողութիւն չըն-
դունիր : Պատրաստուեցէք ուրիշն առ
աջն զին լինելու այս պահնելի խըս-
տութեան : Առաջն զին, կ'ասեմք,
վասն զի գուք էք միայն, որ լաւ կը
ճանաչէք թէ ինչ կը պահնանշէ խըս-
տութեան օրէնքն : Եթէ ձեր սիրան
ըս դատապարտէք զձեղ, ինչ գալու-
փար ունիք օրինաց և ձեր վերայ իսկ:
“Եթէ ձեր սիրսն զձեղ ըս ստգաանէք,
ըս դատապարտէք, մտածեցէք, որ Աս-
տուած մեծ է քան ձեր սիրան և դի-
տէ զսմենայն ինչ” : Երկիւղ ունիք
գուք և կը սոսկաք ձեր համար և բո-
լոր աշխարհի համար . բայց ձեր եր-
կիւղով որ եւ իցէ ներողութեան մի
չափ պիտի դնէք Աւետարանին : Սա-
կայն ձեր երկիւղն մի իրաւունք չէ և
կարող չէ բնաւ իրաց վիճակն փոխիլ:
Ի՞նչ իրաւունքով կամիք գուք որ և ի-
ցէ բանի համար օրինաց խասութիւ-
նըն նուազեցնել : Ի՞նչու պիտի ներուի
որ և իցէ բան : Ի՞նչպէս կարող է նե-
րուիլ այս ինչն : Միթէ ինչ որ եղած
է, եղած չէ արդէն : Միթէ մեղքն
կարող է մեղքէն աւելի ուրիշ բան
լինիւերէք : Ի՞նչպէս կարելի է ասել

թէ այս ինչ մեղքն մեղք չէ և այն ինչ
մեղքն մեղք է : Եթէ թոյլ տաք որ
օրինաց մի նշանախնչյն, մի սուրբ տառն
անկանի, որ օրինաց մասն կը կազմէ,
ինչպէս կարող էք պաշտպանել օրինաց
ամբողջութիւնն : Ոչ ապաքէն այնու-
հետեւ որէնքն խաղողիկ կը գառնայ
ձեր կիրքերուն : Խմացէք, եղբարիք,
որ թիւր է այդ Ճանապարհն, այլ
պէտք է որ կամ բովանդակ օրէնքն
պաշտպանուի, կամ բովանդակն ան-
կանի : Դուք կամեցաք խիստ լինիլ, ե-
թէ կամիք անողոք եղէք : Շնորհք, հեգ-
նելով պիտի ասէք գուք վերջապէս .
շնորհք խեղճ մարդկութեան համար :
Այս, Շնորհն է Ճշմարիտ բառ . Շնորհ-
ն է աստուածային բառ : Բայց ին-
չու արդեօք շնորհքն ազտու պիտի ը-
լինի : Ի՞նչ հիման վերայ կարող էք
պնդել թէ ձեզ կը պատկանի շնորհքն
նուազեցնել, սահմանափակել, և մեղ-
ք ըս պատկանիր օրէնքն սահմանափակել,
Շնորհքն դրութիւն չէ, շնորհքն գիւտ
կամ հնարք չ'է . շնորհքն գործ է Աս-
տուծոյ : Երբ միանգամ ընդունիք թէ
Աստուած կը շնորհէ . միթէ անմտու-
թիւն չ'է այնուհետեւ շատ կամ սա-
կաւ շնորհելու խնդիրներյարուցանել,
ինչպէս կը յարուցանէք գուք : Միթէ
անտեղի չ'է ինդիրյուղել թէ սոցա շ-
նորհելու է և նոցա ոչ : Այս, եղբարիք,
ձեր այս խորութիւններն, ձեր այս բա-
ժանումներն զձեղ կը մողորեցնեն և կը
խարեն : Օրինաց մի պատուիրանն լու-
ծանողն՝ պարտաւոր կը մնայ բովան-
դակ օրինաց : Ոչ թէ այս ինչ կամ այն
ինչ պատուիրանն, կամ քանի մի պա-
տուիրաններ լուծաննելու համար է,
որ մարդն Աստուծոյ հաղորդութենէն
արտաքյ կը մնայ . այլ կ'արող ենք
ասել թէ արդէն արտաքյ էք Աստու-
ծոյ հաղորդութենէն, երբ լուծեց կամ
մեղսնեց նոյն պատուիրանաց դէմ:

Եւ ի՞նչ մէզք որ մէնք կը գործենք ,
ծնունդ և հետեւանք են այն մեղաց ,
այն վլրաց , որ անդադար կը բացուի
եւ կ'արիւնոտի մէր մէջ : Աստուած
պէտք է թողու , պէտք է ներէ ինչպէս
միոյն , խօկապէս և միւսոյն : Ի՞նչ պէտք
են մէզ թօղութեան օրն , վայրկեանն ,
եղանակն : Ի՞նչ պէտք է ասել թէ ժա-
մանակ տրուած էր կամ տրուած չքր
բարի գործելու համար , քանի որ Աս-
տուած գիտէ , թէ նա՝ որ ժամանակ
չ'ունէր գործելու , արդէն որոշած էր ,
արդէն մօտ էր գործելու : Չեզ գործք
պէտք են , գործք տիրաբար և բացար-
ձակապէս . բայց գերազանց գործ ,
ազնիւ գործ , որ ամենէն գյուղարինն
է և հետեւապէս ամենէն արդիւնա-
ւորն , և այս գործն է , կ'առէ Յիսուս
Քրիստոս . “Հաւատաւալ Ա.յնմ , զոր ա-
ռաքեաց Աստուած ո : Ա.յս հոգեկանն
գործն , այս սրտի գործն կը պարունա-
կէ իւր մէջ կեանք , կ'արտադրէ կեանք
կարմէ մի բովանդակ կեանք : Ուրեմն
մի ասէք , մի դատապարտէք , թէ Ա-
ւետարանն շատ ներողամիտ է : Օրհ-
նեցէք Աւետարանն , որ ներողամիտ է
ինչպէս ձեզ , նոյնպէս և այլոց համար:
Բայց եթէ արդարեւ դուք կապուած
էք օրինաց , զարմացմամբ ճանաչեցէք
միանդամյն , որ չնորհքն բնաւ չը
ջնջէր , չը տկարացնէր օրէնքն . վասն
զի մի կողմէն յայտնապէս սրբագործած
է զայն չարշարանօք Աստուածամար-
դայն Յիսուսի , որ յանձն իւր գոհա-
ցոյց զարդարութիւնն յաւիտենական ,
և միւս կողմէն չնորհքն այնպիսի մի
սրանցիւ սիրոց սկզբունք կը գնէ քրիս-
տոնէի սրտի մէջ , որով մարտ գլխովն
կը պարտաւորի օրէնքն կատարել եւ
այս սէրն իսկ , ըստ քանի Աւետարա-
նին , և նպատակ և գլուխ պատուիրա-
նաց և լրումն օրինաց :

Մեր ասածներէն յայտնապէս կ'երեի ,

որ իմաստութիւնն , այսինքն Աւետարանն ,
իւր խստութեան եքաղցրութեանկըր-
կնակի սկզբունքով , վարանած չէ ինքնին
զինքն արդարացնելու համար , և ուրիշ
գմուարին , կամ , աւելի լաւ է ասել ,
անհնարին արդարացում չը կայ , քան
այն վարդապետութեանց արդարա-
ցումն , որոնք ներհակ են Աւետարա-
նին : Աւետարանն զինքն կ'արդարա-
ցընէ նա և ուրիշ եղանակաւ , զոր մի-
այն ուշադիր նկատողներն կը նշմարենն
Նայեցէք , զննեցէք , ամեն մարդ , ամեն
ընկերութիւնն , ամեն բարյականու-
թիւն , ամեն բարյականութիւնն , ո-
րոց օտարաստի և անծանօթ մնացած է
այս երկնային իմաստութիւնն : Նոյե-
ցէք և աեսէք թէ ինչպէս կը շարժին ,
ինչպէս կը գործեն աշխարհիս որդիքն ,
զուրի բանականութիւնէ , զուրի խա-
ղաղութիւնէ , զուրի երջանկութիւնէ :
Նոյա անհամատատ վլաճակին , նոյա
տատանմաններն , նոյա խռովութիւնն ,
նոյա անվատահութիւնն , նոյա ներբին
տագնատին ու անձկութիւնն , փառք են
Աւետարանին , վասն զի եթէ քննուի ,
եթէ հարցուի , թէ ինչու համար տա-
տանեալ , խռովիալ եւ թշուառ են ,
անպատճառ այս պատասխանն պիտի
լուսի . – Որովհեաեւ քրիստոնեայ չեն :
Բայց , եզրաքք , Յիսուս Քրիստոս մեր
ուշագրութիւնն կը հրաւիրէ իմաս-
տութեան մի այլ արդարացուցման վե-
րաց . աշխարհի ընդդիմութիւնն ներ-
կայացնելէն զինի , որ պիտի չընդունի
իմաստութիւնն , ինչ ձեւով եւս ներ-
կայանայ , Յիսուս կը յաւելու ոցն
նշանաւոր խօսքերն , իրբեւ առարկայ
միամբարութիւնն վասն հաւատոց .
“Բայց արդարացաւ իմաստութիւնն
յորդւոց իւրոց ո :

Մեր Տիրով այն ասացուածն “Ու-
զիք իմաստութեան ո կը համապա-
տասխանէ խօսպէս Յակովոս Առա-

քելոց հետեւետլ խօսքերուն . “ Մնաւ զմեղ բանիւ ձշմարտութեանն ո . Յակ . Ա . 18 . Քրիստոնեայք են որդիք իմաստութեան . իմաստութիւնն է մայր քրիստոնեաց . իմաստութիւնն ծնառ զնուա ձշմարտապէս , կոչելով յահ գոյութենէ ՚ի գոյութիւն : Արդ՝ պարտաւոր են ուրեմն որդիք արդարացուցանել իրենց մայրն , կամ , աւելի լու է ասել , Յիսուս կը հռչակէ արդէն իրբեւ գործ կատարեալ , թէ որ գիք արդարացուցան են իրենց մայրն եւ հետեւապէս քրիստոնեայք միշտ պիտի լինին իրբեւ կենդանի եւ յաղթական ջատոգովութիւն Քրիստոնեաւթեան : Քանի որ իմաստութիւնն ամփոփուած է միայն գրքի մէջ և միայն խօսքով կը խօսուի , կարելի է հակառակիլ իմաստութեան եւ այնքան բանաւոր ստարկութիւններն իսկ կարող չ'են հաւանեցուցիչ երեւիլ եւ վարձ ստանալ : Միշտ վիճած են եւ միշտ պիտի վիճեն օրինաց և շնորհաց վերայ , Աւետարանի խօսութեան և քաղցրութեան վերայ և այս վիճաբանութեանց մէջ վերջնն խօսքն ոչ թէ առաւել ձշմարտին , այլ առաւել յաջողակին պիտի պատկանի : Բայց , երբ սոյն իմաստութիւնն ընդ ձեռն շնորհաց Աստուծոյ կը փախագրի Գրքէն ՚ի մօրդ , խօսքէն ՚ի կեանք և ՚ի գործ , այն ժամանակ աշխարհն կարող է իւր աչքով տեսնել և իւր ձեռքով շշափել այն ձշմարտութիւնն , որ ոչ այլ ինչ եր իրեն համար , եթէ ոչ լոկ դըրութիւն : Երկար ժամանակ կը վիճելիք դուք՝ թէ կարմազ են արդեօք , որ մարդ այնպիսի արտօնութիւնն վայելէ , զոր սակաւք ՚ի մարդկանէ կը վայելն , այն պէս վատահ լինի փրկութեան , որ սակաւք միայն կարեն վստահիլ , եւ սակայն այս առաւելութեան , այս արտօնութեան մէջ գարձեալ խոնարհ մնայ և երբէք չումբարտաւանի : Ահա ձեզ մի մարդ , որոյ ամենասիառաւոր յօյներն առելի զգալ կը տան իրեն իւր սնչութիւնն և ուրիշ ժամանակէ առելի պատրաստէ զննքն այլոց տեղ գնել խնդրել ինչ որ կարող է ներողութիւն կամ պատիւ լինիլ այլոց , և միշտ ուրիշներն , ինչպէս եւս լինին , իւր անձնէն գերազանց համարիլ : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , որ համազուիք , թէ արդեօք քրիստոնէական հաւատան կարողէ ուրացնել տալ մեզ մեր անձնականն և զեղ դնել ՚ի ծառայութիւն հանուր մարդկութեան :

Աստուծոյ սուրբ Օրէնքն : Այս մարդըն , որ կը սանձէ իւր բոլոր մարմնաւոր յօժարութիւններն , որ խօսիւ կը ճնշէ իւր մարմնն , և որ իւր կամքն մի շարունակ զօհ կը համարի տատուածային կամաց , ընդ սմին կը ճաշակէ նաև սոյն քաղցրութիւնն , սոյն վաստակութիւնն որ իւր փրկութիւնն իւր գործքերէն կախուած չէ , այլ ՚ի ձրի շնորհացն Աստուծոյ : Երկար ժամանակ կը վիճելիք , որ իմանաք թէ Քրիստոնէութիւնն կ'ոչնչացնէ՞ արդեօք մարդոց բնական գութն ու սէրն և կը ճնշէ արդեօք մարդոց սիրտն Ահա ձեզ մի մարդ , որ մասն և բաժին ընտրած է իրեն համար զիթիսուս Քրիստոս եւ այն տեղ գրած է իւր սիրտն , ուր է իւր գանձն : Եւ սակայն այս մարդն է ամենէն գիւրամատչելին , ամենէն գրթուն , ամենէն մարդասէրն եւ ամենէն ձշմարտապէս ընկերականն : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , թէ կարելի է արդեօք , որ մարդ այնպիսի արտօնութիւնն վայելէ , զոր սակաւք ՚ի մարդկանէ կը վայելն , այն պէս վատահ լինի փրկութեան , որ սակաւք միայն կարեն վստահիլ , եւ սակայն այս առաւելութեան , այս արտօնութեան մէջ գարձեալ խոնարհ մնայ և երբէք չումբարտաւանի : Ահա ձեզ մի մարդ , որոյ ամենասիառաւոր յօյներն առելի զգալ կը տան իրեն իւր սնչութիւնն և ուրիշ ժամանակէ առելի պատրաստէ զննքն այլոց տեղ գնել խնդրել ինչ որ կարող է ներողութիւն կամ պատիւ լինիլ այլոց , և միշտ ուրիշներն , ինչպէս եւս լինին , իւր անձնէն գերազանց համարիլ : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , որ համազուիք , թէ արդեօք քրիստոնէական հաւատան կարողէ ուրացնել տալ մեզ մեր անձնականն և զեղ դնել ՚ի ծառայութիւն հանուր մարդկութեան :

Բայց այս ամենի գտառդութիւնն, թէ և իրաւացի և արդար, սակայն ձեր տատանամունքն չէր վերջանար, այլ միշտ անհատատ էիր ձեր որոնման մէջ։ — Ահա ձեզ մի մորգ, որ ուրախութեամբ կը թողար ինչ որ ունի իւր եղանակ ծառացելու համար։ Նա ուրիշ փառք չ'որսնէր, բայց միայն իւր եպսայրներն ճշմարիտ քրիստոնէութեան և առառ ուածագաշութեան մէջ հառատառել։ Նա ուրիշ ուրախութիւն չունի, բայց միայն բարի առնել, և միայն Աստուծ մէ տեսնուիլ և ոչ ի մարդկան։ Նա ուրիշ մատածութիւն չունի, բայց միայն մարդաբիութիւն։ Նա, երբ կը տեսնէ թէ արժանի գատուած է չարչարիլ և հալածիլ Աստուծոյ արքայութիւնն ատարածելու և մարդկութեանն օգնելու համար, կը հրձուի և կ'ուրախանայ խոնարհութեամբ, և կը խնդրէ յԱստուծոյ որ զինեն պահպանէ խիստ հլութեան մէջ և զսպէ իւր մէջ ամեն շարժումն հապարտութեան, անձնասիրութեան եւ կամապաշտութեան։ Պէտք է խոստովանիլ, եղանակ, որ խնդիրն լուծուած է, գատման ժամանակն անցած է, եւ իմաստութիւնն արդարացած է։ Արդարացած է, կ'առեմ, վասն զի եթէ բոլոնդակ աշխարհի մէջ, ոչ թէ բազում, այլ միայն մի մարդ խակ պատկերացնէ մեր նկարագրած երեւայթներն, գարձեալ իմաստութիւնն արդարացած է։ Թիւն նը շանսակութիւն չ'ունի այս բանիս մէջ, միայն թէ՝ եթէ սակաւ է կ'ողբանք մարդկույին յիմարութեան վերայ, խակ եթէ բազումէ, կ'օրհնենք յԱստուծուած։ Ո՛չ միայն այսչափ, այլ համարձակ կարող եմք ասել, որ եթէ մի հատ ճշշմարիտ քրիստոնէութեան միայն լինի աշխարհի մէջ, գարձեալ Քրիստոնէութիւնն Քրիստոնէութիւն է, և այսու բնաւ իւր ճշմարտութիւնն ըլնուացիք, և

գարձեալ իւրաքանչիւր ոք յանցաւոր կը գատուի ըլ հաւատալուն համար։ Բայց ահա ձեզ մի մարդ, յօրում քրիստոնէութիւնն պատկերացած է ու մեն էական գծերով, ամեն գիծ կեանք և ձեւ ունի, ամեն շարժում, ամեն գործ քրիստոնէական ընչափ և կենզունութեամբ ոգեւորուած են։ Մեք կ'ամ մէք, որ այն մարգոյ մէջ քրիստոնէութիւնն արդարացած է, վասն զի քրիստոնէութիւնն նորա մէջ երեւցած է իրական և կարելի, վասն զի ճշմարտած է, որ քրիստոնէութիւնն երեւակայտիան և անգործագրելի վարդապետութիւն չէ։ Թաղաւառոր, հուրիւրաւոր, հաղարաւոր և բիւրաւոր լինին օրինակներն, այսու մեր յառաջբերած միակ ասլացոյն աւելի զօրութիւնն ըստանար, և իմաստութեան մի զաւակի մէջ գարձեալ իմաստութիւնն արդարացած է։

Այսպէս ի գործ կը գնէ Հայրն հոգւոց իմաստութեան որդիներն։ Ճշմարտութեան բանիւն իմաստութեան որդիկին ծնանելցն զինի, իրեն մի կենդանի բարբառ և խօսք կը զրկէ զնոսա Աստուծաց յաշխարհ, իրենց կենաց տեսլեամբ, իւրենց կենացնի օրինակաւ, բարող լինելու մարդկանց։ Եթէ հարկ լինի, Հայրն հոգւոց կը գնէ նոյցա բերանին մէջ փրկարար խօսքեր, կենաց Գրքէն քաղուած եւ մատակարարուած։ Եթէ հարկ լինի, կը քաջալերէ նա իմաստութեան որդիներն քաջորութեամբ եւ պատուով պաշտպանել իրենց յօյն, վիսայել ճշմարտութեան և հաչովիել իրենց փրկութեան իրաւունքն։ Եթէ համբ եւս լինին, եթէ ըլ խօսին, բաւական է իրենց կեանքն միայն։ Եսա ճշմարիտ է թէ, որչափ որ հասաւատուն է կենաց ապացոյն, այնչփ պատասխանատու են նորա, որմնք ըլ հաւատացին, և երբ իմաստութիւնն

այսպէս կ'արդարանայ, կը բառնայ այ-
նուհետեւ ամեն ներումն իւր հակո-
ռակորդներէն : Իմաստութեան որդ-
ւոց կենդանի օրինակն աւելի շատ հո-
գիներ դարձուցած է 'ի Քրիստոնէու-
թիւն, քանի թէ բանիւ քարտզութիւնն.
այս կենդանի օրինակն է որ կը պատ-
րասաէ հոգիներն քարտզն լսելու ուս-
ման մէջ ընտելանալու և զգալի օգուտ-
ներ քաղելու : Այս, երանի թէ ամեն
քրիստոնեայ համոզուած լինէր, որ իր-
մով պէտք է արդարանայ իմաստու-
թիւնն, և եթէ ինքն իմաստութեան
պաշտպանն կամ փաստաբանն չէ, ա-
ւազ, նորա ամբաստանիչն է :

Դուք կ'ասէք թէ, նա իմաստու-
թեան փաստաբան կը լինի, որովհե-
տեւ նորա որդին է և արդէն գըր-
ուած է, որ իմաստութիւնն պիտի ար-
դարանայ իւր քոլոր որդիներէն : Բայց
ինդիրն այս է, որ ճշգիւ իմացուի թէ
արդեօք խիստես իմաստութեան որ-
դի է : Նա կարող է իմաստութեան
որդի լինիլ կամ ըլ լինիլ այն շափով,
որչափ որ իւր կեանքն, իւր գործն զի-
մաստութիւնն կ'արդարացնէ կամ կը
գատապարտէ : Արդ՝ ինչ կը նշանակէ
իմաստութիւնն ըլ պաշտօնել, եթէ
ոչ դատապարտել: Ոչ ապաքէն երբ
մեր կեանքով չենք հաստաեր, չենք
ապացուցաներ, որ քրիստոնէութիւնն
ճշմարիտ է, կ'ապացուցանենք, որչափ
որ կարող ենք, որ քրիստոնէութիւնն
սուտ է : Եւ որովհետեւ ինչ որ անենք,
ինչ որ խորհինք, դարձեալ քրիստոնէ-
ութիւնն ճշմարիտ է ինքնին, այս տե-
ղէն կը հետեւի, որ մենք ոչ թէ ամ-
բաստանիչներ, այլ ուղղակի զրպար-
տիչներ և չարակիոսներ ենք Քրիստոն-
էութեան դէմ: Ոչ ապաքէն պար-
տինք յիշել, որ սոյն զրպարտիչ չարա-
խոս անունն Սատանայի յատուի ա-
նունն է :

Բայց պիտի ասէք դուք, եղբարք,
թէ այս զրպարտութիւնն, այս չարա-
խոսութիւնն ակամայ է . կը համաձայ-
նիմ: Սակայն կը կասկածիմ, որ մի
գուցէ ակամայ ասելով շատ հանդար-
տեցնէք զձեզ, և ձեր սրտի խորոց մէջ
կամաւոր առիթներ գտնուին: Դիցուք
թէ բնաւ երբէք յօժարութիւն և կամք
չունենաք այսպիսի վատ և անգոսնելի
նպատակի համար: Բայց գիտէք թէ,
քանի անգամ որ քրիստոնէութիւնն
վոանդի մատնած էք, քանի անգամ
որ արհամարհանաց ենթարկած էք ձեր
մարմնաւոր յօժարութենէն յառաջ ե-
կած անարդ գործերով կամ ցոյցերով.
միթէ ձեր կամքն մասնակցութիւն ու-
նեցած չէ, միթէ ձեր կամքն անգործ
մնացած է: Ազատ էք դուք, թէ ա-
զատ չէիք . ընտրութիւն արբիք, թէ
չարարիք աշխարհի ծառայութեան և
Աստուծոց փառաց մէջ : Արդեօք ըլ
կամեցաք երբէք անարգել կամ ան-
գոսնել իմաստութիւնն: Բայց յարգել
և պատուել կամեցաք արդեօք: Կա-
րո՞լ էք յուսալ արդեօք, որ Աստուած
ի կը լի կը գնէ զինքն պատուելու սոյն
ընդհանուր, անպատող և անզօր կամ
քըն այն կամաց հետ, որով հազարա-
ւոր և բիւրաւոր անգամ խոտորած էք
ի չարն և իրօք և էտայիս գործադրած
էք ձեր կամքն: Այս, քանի որ կը տես-
նուի թէ ձեր կամքն բարութեան և
ոչ մի պատուելունի, իսկ չարութեան պը-
տուղ անթիւ: Ինչպէս կարելի է ասել
թէ ակամայ է չարախօսութիւնն ընդ-
դէմ իմաստութեան, ընդդէմ Աւե-
տարանի:

Ո՛վ Աստուած իմ, միթէ երբէք
պիտի ըզգա՞նք, որ մեք ամենքս, թէ
և ոչ ըստ օրինակի Յիսուսի Քրիստոսի,
այլ ուրիշ եղանակաւ, միշտ պատճառ
ենք այլոց գլորման կամ կանդնման:
Միթէ պիտի չըդգա՞նք, որ կաման թէ

ակամաց մէնք միշտ կը ծնանինք մեր իենաց նման կեանքեր , մեր գործոց նման գործեր : Այս , Եթէ կարենայինք մի առ մի մեր աչսց առջեւ ներկայոց ցընել , թէ անցելցն և թէ ապագայ ին մէջ , այն սերաւնդներն որք մեր օրի նակներէն կը ծնանին : Եթէ կարենա յինք հաշուել այն հոգիներն , որք թէ մեր կենդանութեան ժամանակ և թէ մեր մահէն զինի , իրաւունք պիտի ու նենան բողոքել մեր գէմ և մեծու մասամք մեզ վերադրել ինչ որ եղած են իրենք , բնչպիսի սոսկումն պիտի պաշարէր զմէզ և բնչպէս կարօտութեամք և միանդամայն սուրբ նախանձաւորութեամբ և ուրախական յուսով պիտիսութեան և գթութեան գիրին անկանիլ :

Իմաստութիւնն արդարացած է իւր բոլոր սրդիներէն : Յիսուս Քրիստոս ինքն ասած է այսպէս : Ուրեմն յառաջքան զՅիսուս և ամեն ժամանակ իմաստութեան որդիքն կատարած են այս բարեպաշտական պարտքն առ իւրեանց մայրն և այսու ճանաչուած են , որ իմաստութեան որդիք են : Ո՛վ սուրբ մարդիկ , գուք որ ընտրեալ ժողովրդի (Խարայէլեան Աղդի) ծոցին մէջ , կամքարտաքս , հռչակեցիք ձեր անուններն հաւատարմութեամբ , գուք արդարացուցիք իմաստութիւնն : Ո՛վ գուք աւելի բազմաթիւ արք եւ կանայք , որք հաւատարիմ եղաք ձեր մասնաւոր անշուք վիճակին մէջ , եւ նաեւ ձեզմէն շտուերն նոյն իսկ գերութեան եւ աղքատութեան գժընդակի գառնութեանց մէջ հաւատացեալ միացին , գուք արդարացուցիք իմաստութիւնն : Ճակատս խոնարհէալ կ'անցնիմ քո առջեւէն , ով Աստուածամարդ Յիսուս , որ իմաստութիւնն ըստ արդարացնելէն աւելի մեծ բան արիք , որ նոյն իսկ իմաստութիւն

եղար , և կը կանգնիմ ձեր առջեւ , ով Առաքեալք Յիսուսի Քրիստոսի , ով ուսուցիչք իմեւ եղբարք . ձեր առջեւ , ով մարտիրոսք և հաւատացեալք ամենայն ժամանակաց և տեղեաց . ձեր առջեւ , ով նշանաւոր կամ անհշան քը բիստանեայք , յայտնիք և անյայաք , որ փայլցուցիք ձեր լցոն ձեր շուրջ , թէ և երկուքայլ միայն հեռաւորութեամբ : Կը կանգնիմ ձեր առջեւ , ով հաւատացեալք մեր ժամանակի , որք քրիստոնէական կենաց կանոնաւոր , խաղաղ և հեղգործողութեան մէջ , անտես ի մարդկանէ , կ'ուրախացնէք հրեշտակներն երկնիքի մէջ . վասն զի գուք եւս ձեր յատուկ ձեւով և միջոցներավիար գարացնէք իմաստութիւնն : Օրհնեալ լինիք դուք ամենեքեան : Եղէք մեզ օրինակ և քաջալերութիւն : Երբ յամենուստէք և աւելի յանդուգն կերպիւ , նորանոր անուններու տակ ծնանին այն ամեն աղանդներն և կուսակցութիւնքն , որք Յիսուսի Քրիստոսի և իւր Առաքելց խաչերն անկեցին . Երբ անհաւատութիւնն գողովէ իւր բոլոր զօրութիւնն և իւր ծայրայեղ շափաղանցութեան հասնի . Երբ անհաւատութիւնն , գիտութեան ամեն գաւառներէն ուրուական ցնորքներ և մտացածին խորհրդներ յառաջ կոչէ ընդդէմյաւիտենական Աւետարանին . Երբ գուք ողբաք և աշխարհն ը կոծէ եւ չ'արտասուէ . Երբ գուք ցնծութեան օրհնութիւններ և երգեր նուագէք և աշխարհն , փոխանակ ձայնակցելու , պատասխանէ ձեզ . քամահրական ժամանութիւն , միաք բերէք յայն ժամ եւ քննեցէք այն խօսքն , որով կը կնքէ մեր Տէրն իւր վճիռն , եւ ասացէք նորա հետ . “ Ամեն ժամանակ իմաստութիւնն արդարացած է իւր սրդիներէն և միշտ պիտի արդարանայ : Խօսեցէք որպէս քրիստոնեայ . ”

բայց յաւետ ապրեցէք որպէս քրիստոնեայ : Ամեն իմաստակութեանց , ամեն նուրբ ճարուարամութեանց գիմադրեցէք ձեր կեանքն , պատառ խոնեցէք ձեր կեանքով : Ծանուցէք , ցուցէք Քրիստոնէութեան մէջ ոչ մի այն վարդապետութիւններ , այլ մի կենդանի գործ , անմերժելի գործ եւ յաւիտենական իրողութիւն : Ավ Աստուած , մեզմով արդարացն զբեզ . և որովշետեւ կամեցար գու , որ մեզմէն իւրաքանչիւր ոք Աւետարանի մի կենդանի օրինակ , մի կենդանի ախտարմնի խր եղոր համար , ավ Աստուած , դիր այն Աւետարանն մեր սրտերու մէջ . դիր մեր սրտերու մէջ մի բուռն եւ անսպառ բաղձանք Աւետարանն փառաւորելու համար : Այսպէս արա , ավ Աստուած , որ կարդան մարդիկ մեր մէջ , ինչպէս Աւետարանի մէջ , խաղաղութիւն , խոնարհութիւն , քաղցրութիւն , մարդասիրութիւն : Այսպէս արա , որ իմաստութիւնն , մեր օրինակաւ արդարանալով , շահի , ստանայ աշխարհի մէջ բաղմաթիւ նոր որդիներ :

ՏԻՓՏԻԿՈՒՆ

Կ Ա Մ

ՅԻՇԱՏԱԿՈՒՐԳԻՐՔ ԵԿԵՂԵՑԻՈՅ

(Եարունակութիւն և վերջ , առև թիւ 10.)

ՅՈԴՈՒԱԾ Բ .

ՀԱՄԱՅՆ զհոգեւորականոն առաջնութիւն առել , եւ զառաքինութիւնն փառս աղքին և ժողովրդեան ուրուք վերագրել ոչ ոք թերեւս յերկրացոյ լիցի :

Խակ ասպա որք աղքամիրականաւն միւ անդամայն աթակցեալ պերճասցին աշրաք , զնոտա և ամենայն առաքինութեանց գեր ՚ի վերց գատել , և զանկապաելին նոցա հարկանել փառս բընաւ և զանդիսուեցի իսկ ոչ ոք յառողջամիտ կարդացելոցն :

Եւ ահա ժամէ մեզ յայսամ վայրի զառաքինութեանս մեծի բանալ առարեզ , և բանս ՚ի մէջ բերել զԱզդային նորակառաց Գալրոցացն , յորում առ հաստակակ համազգ այնոց քաղաքիո ՚ի վեր երեւեցին ողջախորհուրդ շահատակութիւնք գովանի արդասաւորութեամբն պսակաւորեալք :

Այլ մի ոք զեկեղեցեացն ինձ առանօր ՚ի դէմա բերիցէ առել թէ քան զնոցայն պայծառ շինութենէ առաւել զիւութց և զգեղեցիկ հետեւանաց շինութեան Գոլրոցացն վերճեմել փութամ բանիւս :

Գանդի թէսպէտե աստուածապաշտականք իցեն այնորիկ և համակ բարեկրօնութեան արդասիք , զօր և չքերքէք ումէք ուրանալ , բայց քան ըդնուա , սոքա յատակ եւս և հոլանի ՚ի դէմա ընծայեցուցանեն զջշդրիտ աղդասիլութեանն պատիեր . և համբուն